



ՕՐԱԳԻՒ

ԵՎՐՈՅԵԿԱՆ, ԲԵՇԱՄԵՐԵԿԱՆ, ՏՆՏԵՍԱԿԱՆ

ԵՒ

ԲՆԵԿԱՆ ԳԻՏԵԼԵՐԸ

Դ. ՏԱՐԻ, ԹԻՒ 21.

1846

ՆՈՅԵՄԲԵՐԻ 4.

ԲԱՐՈՅՑԱԿԱՆ



ԼՐԱՎՃՂՊԱՆԻԴՆ :

**Ի**նութեան տէրը կ'ստուած բոլոր տիեզերաց մէջ ձայնը դրած է իբրև ներքին կենդանարար շարժմունք մը, ինչպէս որ լրյան ալ դրսուանց դրեր է՝ արարածները զուարժացընելու : Եւ րաժշտութիւնն ալ կրնանք ըսելթէ ձայնին բարակ ողիքը կամ պտուղն է . և այնչափ վսեմ զօրաւոր ու օգտակար շարժմունք մըն է աս, որ անկարելի կ'երենայ ասոր վրայէն կարծիսաքով մը անցնիլը : Ի՞սյց մենք մեր ոճէն շատ չհեռանալով՝ տեսնենքնախ երաժշտութեան մեծութիւնը կամ զօրութիւնը, երկրորդ՝ անոր օգուտ ները :

Ա. Լրաժշտութեան մեծ ու վսեմ ըլլալը յայտնի կ'երենայ հասարակաց հաւանութենէն, որ ամէն մարդ անմահից ալ արհեստ մը ընծայել ուզելով՝ միայն երաժշտական գործիքներ կուտայ անոնց ձեռքը : Ինքն իսկ կ'ստուած ալ կարծես թէ իր կամքը մարդկանց համար մէյմէկ ձայնավլի մացընելով՝ յաւիտենական երաժշտութիւն մը կը բանեցընէ . և իրեն

պատասխան կուտան տիեզերական գունտին կարգով կանոնով շարժող արեները . բոլոր երկինքն ու երկիրս իրար եկած՝ մէկ քնարի մը պէս ձայն կը հանեն : Եւ ինչպէս որ կը վկայէ հասարակաց կարծիքը, կ'ստուծոյ քով կեցող հոգիներն ալ միայն երգի ու երաժշտութեան հետ կ'ըլլան : Կ'սով երաժշտութիւնը կ'ըլլայ մէկ հատիկ պնմահական արուեստ մը՝ երկնքէն երկրիս հաղորդած, և մէկ կապ մը որ հոգեղինաց ու հողեղինաց գիտութիւնը իրարու հետ կը կապէ . նշան մըն է մեր ձշմարիտ հայրենեաց, որուն զիրնար մեր հոգին ալ արձագանգ մը չտալ :

Վարդկանց վրայ շատ մեծ ազդեցութիւն և ոյժ ունի երաժշտութիւնը, թէ ծերու վրայ՝ թէ տղու, թէ իմաստնոյ՝ թէ տգիտի, թէ լուսանդրի պէս բոլոր աշխարհք տիրողի, և թէ լուսերիկայի անտառներուն մէջ թափառող բարբարոսի : Ոյողունք մարդուս ընդարձակ սիրտը . չնչին կենդանեաց վրայ ալ կը տեսնենք ե-

րաժշտութե՛ զարմանալի ոյժը : Ո՞վ չէ տեսած օդուն երգիչները, որ գար նան դռնէն ներս վազելով՝ բոյներ նուն շիւղէն առաջ՝ բերաննին երգ մը առած կը ճռուողեն . քու բնութիւն ալ՝ որ դեռ երկրիս վրայ տեսած փոփոխութեամբ չէր արթընցած՝ ան ձայներէն կ'արթըննայ : Երբոր ծիծառնուկը իր ձայնովը քեզի իմաց կուտայ, թէ օր մը քու պանդխտութիւնդ ալպիտի վերջանայ . տատրակը մնչելով՝ քու թմրած անոյշ ցաւերդ ոտք կը հանէ . արտուածը կարձ խօսքով մը արտերուն վերևը երերալով՝ երկրագործին միխթարանքը կ'ըլլայ . դեղձանիկը, կարմրագլուխը և ուրիշ վանդակաբնակ հիւրերդ՝ տանդ ուրախութիւնը կ'ըլլան : Իայց կարելի է թէ պատահած ալ ըլլաս լուսինկայով գիշեր մը ձորերու հովիտներու մէջ՝ բնութեան առաջին երաժշտին, այսինքն սոխակին, որ լՃի մը եզերքը սե ծառի մը մէջ պահութած՝ յանկարծ ձայնը կը ձգէ, ու հազար ու մէկ եղանակները փոխելով արցունքներդ կը շարժէ, ու սիրտդ ու միտքդ կը յափշտակէ, ինչուան երկինք կը բարձրացընէ . կը լուէ ան ձայնը, բայց քու սիրտդ դեռ անոր ձայնովը լեցուած՝ չկրնար չօրհնել ան տէրը՝ որ ասանկ բռան չափ թրունոյ մը իշխանութիւն տուեր է բոլոր բնութիւնը զմայլեցընելու : Եմառուան ճպուռն ալ կը ճաննաս, որուն կեանքը բոլոր երգ մըն է, ու երգին վերջի վանկը իր չնչովը կը լմըննայ :

Պատմութիւնը ևնոր փորձերն ալ կը հաստատէն՝ թէ կատաղի գազանն ներն ալ երաժշտութեան ոյժը կը ճաննասն ու կը զսպուին . ինչպէս որ ստոյգ փորձեր եղած են փղի, առիւծու, ձիագետիի, շան, ձիու, և ուրիշ կենդանեաց վրայ, որ նուագարանի ձայն լսելով՝ բոլորովին հանդարտեցան, կամ զմայլած՝ երաժշտներուն ետևէն գնացին, կամ ինչուան անանկ այլայլութիւն իմացան որ չունչերնին կտրուեցաւ ու մեռան : ” Ո՞վ քնար,

” կը կանչէ Պիխնդարոս, դուն ես որ սարսափելի կայծակներուն վառ, վըռուն կրակները կը մարես . քու ձայնովդ Երամազդայ աթոռին վերև թռութագաւորը ( այսինքն արծիւը) թւերը կ'ամփոփէ կը քնարայ. սին ձեռքէն ալ նիզակը կ'ինկնայ . Եմողոնի ու Վուսայից ձայնաւոր նետերը՝ աստուածներուն սիրտն ալ կը կակըղցընեն , :

Ծիէ որ հին բանաստեղծից հարցընենք, աւելի զարմանալի բաներ կը զուրցեն մեզի . Եմիիոնի սրնդին ձայնովը քարերը թունտ կ'ելլէին, և իրենք իրենցմէ կը շարուեին պատ կ'ըլլային կ'ըսեն : Արփէոսի քնարին ետևէն անտառները կը վազէին ու ալիքները գլուխնին կը վերցընէին . նոյն քնարը դժոխքին ալ յաղթեց, կորսուած հոգին ետ դարձուց . ու երբոր անգութ մարդիկ Արփէոսի գլուխն ու քնարը գետին մէջ ձգեցին, անոնք ալիքներուն վրայ ալ երգելով ծովէ ծով անցան, գնացին ինչուան երգոց հայրենիքը : Իրաւ ասոնք առասպելեն, բայց ինծի նայնպէս առասպել կ'երենայ ան խօսքն որ կ'ըսեն՝ թէ մարդիկ կան որ երաժշտութենէ ամենեին համշեն առներ :

Բ. Իայց երաժշտութեան աս ամէն ոյժը և մեծութիւնը բանի տեղ պէտք չէր դնել՝ թէ որ մնասակար կամ անօգուտ ըլլար, ինչպէս համարձակեցան ոմանք ըսելու, տեսնելով որ երաժշտութիւնը գէշի ալ գործածուեր է : Իայց ատիկայ ամենեին փուծ պատճառ է . ինչու որ ատոր նման շատ օգտակար բաներ ալ կան որ գէշի գործածուած ըլլալով՝ մեծ մնաս կ'ընեն, ինչպէս երկաթը, գինին, և այլն : Պղատոնի պէս փիլսոփան ալ երաժշտութիւնը վունտեր է կ'ըսեն՝ իրեն ուզած հասարակապետութենէն . սակայն ինքը Պղատոնն է որ բանաստեղծութիւնն ալ կը մերժէ, ու ինքը բանաստեղծաբար կը խօսի, ու ինքը ըսաւ թէ արքայութեան

մէջ հոգիք երաժշտութեամբ կը խօսին : Այսկատ Պղատոնի վարպետը ծերութեան ատենը երաժշտութեան ետևէ կ'ըլլար՝ առաջուց սորվելու յարմար ատեն գտած ըրլալով : Ողողն , Ո՞ինովս , և ուրիշ շատ օրէնը դիրներ երգով օրէնք տուին ու երգեր սորվեցուցին իրենց ժողովրդեանը : Վասենոկրատ փիլիսոփան երկրաչափութեան ու աստղաբաշխութեան հետ՝ երաժշտութեան ձաշակ չունեցողն ալ դպրոցէն կը վուրնտէր , իմաստութեան համը չես առած ըսելով : Տիոն , Լապիկուրոս , և ուրիշ շատ իմաստուններ ալ կը պաշտպանէն երաժշտութիւնը՝ մեծամեծ օգուտներուն համար : Ո՞ուրբ գրոց մէջ ալ կը տեսնենք որ աշխարհքիս առջի հնարուած արուեստը երաժշտութիւն է :

Այսքերնիս աւելի պաղաքեր ընելու համար՝ երաժշտութեան քանի մը գլխաւոր օգուտները յիշենք :

ա . Երաժշտութիւնը կրօնքի զօրաւոր գործիք մըն է , ու մարդուս սիրտը առ Այստուած կը վերցընէ . անոր համար հին օրինաց տաճարին մէջ 4000 երաժիշտ ու երգիչ կային . և չէ տեսնուած կրօնք մը որ մէջը երգ ու երաժշտութիւն մտած ըրլայ :

բ . Երաժշտութիւն մարդուս միտքը կը քարձրացընէ . աս բանիս յայտնի օրինակ են մարգարեք , ու Հոմերոսի , Պինդարոսի , Ապողոնի պէս բանաստեղծներ :

գ . Ո՞արդուս սիրտը դիւրազգած ու ընտրող կ'ընէ , որ վերի ըսածներէս կ'իմացուի . իսկ աներաժիշտ սիրտը քարի կը նմանի , որ որչափ ալ ազնիւ տեսակէ ըլլայ՝ իր քար բնութիւնը հետն է :

դ . Հայրենեաց սէրը վառ կը պահէ մարդուս սրտին մէջ . հին ատենէն 'ի վեր հայրենական երգերն ու եղանակները ամէն ազգ իրենց երկրին մէջ պահեցին , և ուր որ հայրենի երգեր կը լսուին՝ հոն հայրենիքը ողջ է : Օ ուիցերները երգ մը ունին որ Պարերէ կուշաց կ'ըսուի . այնչափ

կը սիրեն աս երգն որ օտար երկրի մէջ լսելու ըլլան նէ՝ հայրենեաց սիրով սրտերնին տակնու վրայ կ'ըլլայ , ու ումանց ինչուան մեռնիլը կը պատմեն :

ե . Ո՞արդուս բարեը կը թելու համար շատ զօրաւոր քան է կ'ըսեն երաժշտութիւնը . Քունաստանի հին բնակինները երաժշտութեամբ կակըց ցան ու անտառներէն քաղաքները ժողվուեցան կ'ըսեն . ինչուան հիմա ալ կը տեսնենք որ երաժշտութեան ծարկած տեղուանքը քաղաքականութիւնն ալ առաջ կ'երթայ : Հիմակուան ամէն բարեկարգ դպրոցներու մէջ երաժշտութիւնն ալ կը սորվեցընեն որ տղաք փափուկ զգացման և ընտրողութեան կը թուին :

զ . Ո՞արմնոյ ալ օգտակար է երաժշտութիւնը . շատ մարդիկ իրենց ցաւը երաժշտութեամբ կը մոռնան . շատ վիրաւորածներ , գաղաններէ խածուղներ , ոտնացաւեր , նուագարանի ձայնով միայն կ'առողջանան :

է . Ո՞արդուս կը քերը կը խաղաղէ . Լաղիսէի օրինակը յայտնի է , որ չկրցաւ մարգարէական պատգամ տալ՝ ինչուան որ երաժշտութեամբ չհանդարտեցաւ սիրտը : Այս միայն թեթև կը քեր , հապա ինչպէս աս ետքի տարիներուս փորձը կը ցըցնէ՝ շատ խենդէր ալ երաժշտութեամբ կը զգաստանան . դեռ ասկէ զօրաւոր գեղջէ գտնուած ան խեղձերուն համար :

ը . Տրտմութեան գեղթափ է երաժշտութիւնը : Արտերնիդ վշտանայ նէ՝ սաղմոս երգեցէք , կ'ըսէ Քակորոս առաքեալ : Որչափ հոգ ու տրտմութիւն գան վրաս , կ'ըսէ գերմանացի բանաստեղծ մը , ես ալ այնչափ մէյմէկ նոր երգ պիտի երգեմ :

թ . Ի՞նմեղ ու դիւրին զրօսանք մըն է երաժշտութիւնը . ամէն մարդ կը քնայ դիւրին գործիք մը ստանալ , կամ ուրիշի զարնուածքը լսելով՝ վերի ըսած օգուտներէն մէկը քաղել , ժամանակը պարապ չանցընել , ու դատարկութեան բերած կը քերէն ալ աղատ մնալ :

Ե . Աշխատանաց դիւրութիւն ու թեթեռութիւն կուտայ երաժշտութիւնը . “ Ամէն գժուարութիւն դիւրացընելու համար , կ'ըսէ սուրբ վարդապետ մը , ամէն ցաւի միսիթարանք , ամէն աշխատանքի սփոփանք , ամէն մարդ իրեն բնական երաժշտութիւնը ձեռք կ'առնէ . նաւազալաները երգով կը յաղթեն ծովային աշխատանաց , բեռնաւորները երգով ծանրութիւնին կը թեթևեցընեն . անոյշ երգը ճամբորդներուն առջին գժար բլուրները կը շտկէ , զինուորներուն սիրտ կուտայ գառն կուիւներու . չկայ անանկ տաժանելի բան մը՝ որ երգով չդիւրանայ ” :

Այս արուեստը մարդուս օրոցքէն կը սկսի կենաց թշուառութիւնը քաղցրացընել , ու ինչուան գերեզմանին վրան ալ ձայն տալով՝ մէկ արձագանգ մը կը ինդրէ ցամքած որտէն , և արքայութեան դուռը կը զարնէ :

Ուրիշ անգամ կը խօսինք թէ ինչ ընդհանուր տարբերութիւններ կան այլ և այլ ազգաց երաժշտութեանը մէջ , ու որչափ հարկաւոր է ազգային երաժշտութիւնը պահել ու կատարելագործել :

Հ . Դ . Մ

## ԲԱՆԱՍՏՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

ԱՃԽԱԲՀԱԳՐՈՒԹԻՒՆ

Ա:

ՀԻԿԱՆ ԱՅլարատեան նահանգին Շիրակ ըսուած ամենաբեր դաշտերուն մէջ , (որ հիմա Շ որէկէլ կ'ըսուին) , Լարս քաղքէն քանի մը միզն հեռու , անոր հիւսիսային արևելքան դին , Արագածեան (Ալակեզ) լեռանց ստորոտը , ուր որ քանի մը վտակ մէկտեղ դալով Ախուրեան գետակը կը ձևացընեն ու Հայաստան աշխարհքը իրեք հզօր տէրութեանց մէջ կը բաժնեն , նոյն գետակին եղերը ( Յո-

մանեան բաժնին մէջ անշարժ անձայն քաղաք մը կայ . մօտեցողը կը տեսնէ որ անիկայ ամրցած է թէ բընութեամբ և թէ ճարտարութեամբ . բայց աւելի մօտ երթալով՝ կը տեսնէ որ պարիսպներուն կէսը կործանած է . իսկ մէջն որ մանէ՝ լուսութեան բնակարան մը կը գտնէ , կէսը դեռ գէպի՞ի երկինք բարձրացած , կէսը գետնին երեսը փուռուած . հպարտ ու նուաստ , ուրախ ու տիրուր նայուած . քով մը կը ճանչնայ Անին , Հայոց անցած թագաւորներուն վերջի մայրաքաղաքը , և մեզի հիմա ամենէն հետաքննելի քաղաքը : Պարեթէ 900 տարի է որ Անւոյ փառքն սկսած է . անով յոյս կար որ իր հաստատուն հիմունքը յաւիտենական ըլլային , բայց ամենայալթ բաղդին հրամանաւը , այսինքն Այտուծոյ կամօքը , շատ կարծատե եղաւ . մէկ մարդու մը կենաց միջոցին մէջ Անին ձևացաւ , մեծաւ , զարդարուեցաւ Իագրատունի թագաւորաց հետ , և անոնց գերեզմանին վրայ մահարձան կանգնեցաւ . քիչ ատենէն ինքն ալ բոլորովին գերեզման եղաւ այնչափ ճարտարութեն և փառաց , և 500 տարուընէ ՚ի վեր իր զարմանալի աւերակներովը զամէնքը կը հրաւիրէ իր առաջին՝ միջին և հիմակուան վիճակը գիտնալու :

Անին առջի ատենները ան բերդերէն մէկն էր՝ որ մեր նահապետները Հայաստանի ամուր կողմերը կանգներ էին՝ իրենց գանձերը և աշխարհքին հանգստուիր պաշտպանելու համար . յայտնի է որ վրան տասը քսան դար անցեր էր՝ երբոր Տրդատ թագաւորը պարգևեց Անին Շիրակ գաւառովը՝ Աամսարականաց ցեղին . որոնց մէ 500 տարիի չափ վերջը Իագրատունիք գնեցին , և իրենց գլխաւոր բնակութեանց մէկն ըրին՝ թէ իրենց իշխանութեան ատենը և թէ թագաւորութեան ատեննին . ինչուան որ Աշոտ Գ Աղորմածը՝ հզն փոխադրեց աթոռը Արագգաւորսէն , պարսպով ամըրցուց ու քաղաք ըրաւ . ան պա-